

Այստեան՝ երկու Աբաֆիներուն եւ Հապսավորքեան՝ լըթարմիկեան տան կայսերաց՝ հայաբարձրագիներուն ցուցցած լաւազգաւծութեանը վրա խօսելով՝ պայսէս կը շարունակէ իր խօսերը:

Մեր պատերը Ըբաֆի Ա. ի ատեն՝ 1672ին եկան Դրանիլուանիս: Իմաստուն իշխանն որ տեսաւ թէ երկիրը շատ իշխած է ոտար աւերմանց հետեւոթեամբն ու ժողովրդեան նուազելովը, Զայս ներս գաղթելով քիչ մը ետքն — 1680 Հոկտ. 26ին — յաջրդ գրութիւնն ուղղեց իր ժողովրդեան: “Սկզբայէլ Աբաֆի շնորհօքն Աստուծոյ իշխան Դրանիլուանիոյ, աէք հոնդարական մասին. եւ այլն. Մեր պատուաւոր ստորակարգելոց աղաւանքը գթածաբար լսելով՝ թէ Դուրսառ գաւառին Բեդէլ անոն գեղին մէջ բնակութիւննին գնող հայ վաճառականաց թշլ արուի որ մեր տէրութեան մէջ ամէն տեղ ամէն քարաբ եւ տօնավաճառի իրենց արուստին համամատ յարդարաւած կաշելն ածխին, եւ որդի ածխակ ապակիներով եւ գուարաւ աղաւապէս վաճառականութիւն կարենան ընել: — Այսու ամենայնին պարտաւորուած են մեղի Հարիւր կտոր սեկ տալու: Կեօրկէնի դղեակը կը հոգայ ասոր Հարկաւոր սկումբին: — Այս պաճառաւամեր ամէն կարգի հպատակացը գթածաբար ու ծանրութեամբ կը հրամայնեմ, որ վերը յիշուած Հայերուն նկատմամբ ցուցցած գթութիւննին լաւ հասկընալով՝ թշլ տան իրենց, որ ամէն տեղ մեր պետութեանը մէջ աղաւապէս առուստուր ընեն. եւ այս բանին մէջ՝ ոչ իրենց անձը եւ ոչ ստացաւածքը վրդովիլ եւ կամ իրենց վաս նշել յանդին: — Տուեալ ի մեր քաղաքն Ալզա Եւլիքն Յաթի Տեառն 1680. ի 26 Հոկտեմբերի. Մ. Աբաֆի. յ. յ.»

Աբաֆի Բ. Էն Եսը Դրանիլուանին իսկաղանակը Հայերը, որ իւր հօրը ժամանակն ինչած առուստուր այնպէս յառաջցոցին Դրան լսիլուանիոյ մէջ:

Աբաֆի Բ. Էն Եսը Դրանիլուանին Հապսավորքեան տան իշխանութեանը տակ մտաւ: Նպատակս չէ մէկիկ մէկիկ յառաջ բերել այն ամէն բարիքները՝ զոր արքունական տունն ըստ ու ցուցցած է միշտ Հայս: Կը շատանամ անով՝ որ համառատիւ մը յիշեմ թէ այս կայսեներն ի մասնաւորի ըրչափ բան ըրած են Հայսաբարքի աղդայնոց:

Աէսորյուս շատ աշխատեցաւ, որ Հայք որոնք Մինսս եպիսկոպոսին առաջնորդութեամբ

դրանիլուանիա եկած էին Հռոմայ գահուն հետ միանան: Եւ իր ազնուակն աշխատութիւնը պարապի չելաւ: Վասն զի Աւքսենտիոս Պրզարեբ շեման կայոց առաքելական փոխանորդը — (1691 Յուլ. 30ին) Վարդան Յունանեանէն ձեռնադրուելով — Աւատինց եպիսկոպոս անուանուեցաւ: Մեծին Լէորդոսոսի ամուսինն, Էլէնորա՝ Վրզարեանին փառաւոր եպիսկոպոսական հանդերձ եւ խէլ մը եկեղեցական սպաններ պարգեւեց: Խոնճ գեր ցայսօր ալ Հայաբարքին մայր եկեղեցոյն մէջ կը պահուին: — Կարուսո Զ. չէ թէ միայն հրաման տուաւ Հայոց, որ մէջերնէն ազստութեամբ դատաւոր մը կարենան ընտրել, հապա նաեւ շատ մ' աբաննանաշնորհութիւններ ըրաւ իրենց: 1737 Մարտ 28ին, Սիկինի պամանենով Սամոշյալարի արքունական ստացուածքը՝ Հայաբարքի ազգանոց վրայ գրուեցաւ իննուուն տարուան: Համար 100,000 ֆիորինվ, Որուն վրայ — քաղաքը գետ 31.514 ֆիորին տալով այն կալուածները մշնութեալէս դնեց: — Կարուսո գուստը՝ Մարիամ Թերեզիա՝ իր նախորդներուն տուած առանձնաշնորհութիւններն ամրացացաց: Շնուելու եկեղեցոյն համար արքանի բովերէն նրի երկաթ, հայ եպիսկոպոսին սեղանին համար 12,000 ֆիորին. եւ ազգայիններէն շատերուն աղնուականութեան պատիւ տուաւ: — Գրանիկսկոս պարգեւեց կերպացոց՝ Ռուպէնսի գրիշէն իսաւափայտէն վար առուելուն — գեղեցիկ նկարը՝ որ ժողովրդապետական եկեղեցոյն մէկ մաստան ամենէն գեղեցիկ զարդն է: — Փերդինանդու Երաւան զիերլա ազատ արքունական քաղաք: — Եւ վերջապէս Փրանկ. Ա. Յովէսիայ ատեն օրինօք ձանցուեցաւ. հայ եկեղեցոյն՝ անկախութիւնը: (Հորուանիէլ:)

ՀԱՍՏԱՏՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄԱԿԱՆ

ԹԻՇԿԱՇԻՔ ԵՒ ՀԱՇ

Ա իննայի գիտութեանց Ճեմաբանի տեղեկաբարց մէջ շատ ժամանակ չկայ որ լիս տեսաւ հին աշխարհի շատ ծանօթ ազգի՝ կամ ճշդագոյն եւն՝ ցեղերու մէկ խմբի վրայ մանրաւանք քննութիւն մը, որուն առաջնին մասը միայն լիս տեսած է առ այժմ Այս քննութեան նպատակն է լուսաբանել “Հին Թրակա-

ցւոց, կնճռեալ ինդիրը՝ ազգաբանական տեսակիտէ առ այժմ՝ այն ցեղերուն վրայ ընդհանուր տեսութիւն մ'ընելով: Հեղինակի է վիշնապի շեմարանի թղթակից անդամն վելչէլը թումաշէք,¹ որուն անուն անծանօթ է մեր ընթերցոցց: Ծանօթացուցած ներ² ծամանակիրն հեղինակին ուրիշ մեջ նշանաւոր գրութիւնն որ կիրկեան եւ մերձաւոր ծովեղբրաց վրայ հնախոսական տեղագրութիւն մըն էր, որուն մէջ չէն մոցուած նաեւ Հայք:

Գրութեան բուն նպաստակն ըլլալով “Թրակացի”, ընդհանուր անուն ներքեւ առնուող բարձմաթիւ ցեղերն, ըստ ինքեան կազ մը չունենալու էր Հայոց հետ Սակայն հեղինակը չէ մոցած նաեւ զասոնք յիշելու շատ տեղ, այնու որ նիքն ալ կողմակից է այն կարծեաց թէ Հայոց նախնիք եւ իրենց ցեղակից Փոխւգայիք թրակացի ցեղեր էին նախնաբար՝ Եւրոպայիք գաղթած Ալսիա: Հայոց ծագման վրայ իրեն գաղափարն կը պարզէ գործոցն ներածութեան մէջ:

Ծանօթ է որ Պիւռենեաններէն միշեւ ինդրու կ'երկարի լիրանցաշլիքայ մ'որուն համընթաց է ամենահին ազգաբնակութեան գոտի մ'ազգ երու՝ որոնք անհետ եղան ամենամեծ գաղթականութեան մը հետեւանոք այն ազգաց խմբին՝ զըր Հնդեւրոպական կ'անուանենք, կամ ինչպէս նոր գիտանական կ'ուզեն՝ Արիական-Ցեւսնեան: Պատմութեան ծանօթ այս ամենամեծ ազգաց-շարժման արդինքն եղաւ այն ամբողջ գուացն բոլոր անդրէսածին ազգ երու ընլում ու խառնուին, որմէ հազիր մազապուր զերծած են Պիւռենեանց, կաւկասի եւ Հունացադիրի ևռանականները՝ այն երբեմն անթիւ բազմութեամբ տեղական ազգ երու նշխանուեն:

“Բայ ի Հելլասէն — կըս հեղինակն — ուր լիդեան եւ պեղասեան ազգ եր կը բնակէին եւ արելելց ազգեցութեան ներեւու էին, գլխաւրպար Փոքր-Ասիան էր իսիս բնակութեամին օտարասել ազգ երէ գրաւուած: Ինչպէս ի կաւկաս՝ հոս ալ կային բազմաթիւ աւելի կամ նուազ բիրս եւ Միհագետաց եւ Եգիպտոսի քաղաքակիրթութեան ենթարկեալ լեռնացեղբր, որոնք իրարու գէմ կ'ոգորէին եւ զիրար կը մէկին, բայց սահմանակից երկիրներու պատմութեան վրայ տեւական ազգեցութիւն մ'ընել

չէն կրնար. իսկ եթէ երբէք զարտուղութեամբ մը մանային իրարու հետ մեծ ձեռնարկութիւններ ընելու, սովորաբար Ասորիքի, Ափարոսի եւ մերրի Նեղոսի տեղայի գէմ էին: Արդ Հնդեւրոպականաց այն մեծ գաղթականութիւնն որ կլլեց րոլոր այն բնիկները, կը կարծուեր շատ գիտանաններէ թէ Եւրեւելքէն սկսած եւ Հայ բարձրագաւառուն եւ արեւմոնեան Փոքր-Ասիայէն անցած է Եւրոպա: Հեղինակն անսոց կարգէն է՝ որ նորագոյն ժամանակներու հակառակ կարծիք յայտնեցն, ըստ որում Ներոպայէն Բասպորի վրայով կամ կասպեան եղեցիներէն գէպ ի իրան ազգաց արշաւանըը շատ աւելի բնական պիտի երեւայ միշտ քան հակառակ ուղղութեամբ շարժում մը, Կիլիկիան Անտիտաւրոսի մէջ խօսուած նոր-յունարէն կորճալեզու մը սովորաբար օրինակ կը բերուի իրբետ մասցորդ բնիկ նախնական Հնդեւրոպականաց լեզուի: Սակայն հեղինակն անոր տարեցը մերձակայ ազգերէն փոխութեամբ կը գնէ, եւ մասցած մասն ալ (ինչպէս մնացէ, = 6, “բարձր” = 7, “տուիկ” = 8, “ծանուար” = 9) իրր մասցորդ կապպատովիկնեան մնակաց լեզուին: Ասկէ զատ Հայք եւ Փոխւգայիք կը մերուին օրինակ, որոնք Հնդեւրոպականաց գէպ ի Եւրոպա արշաւանաց ասեն եւ մասցած եւ այն տեղերը բռնած կ'ենթարութիւնն: Այս կէտի հետո վրայ հետեւեալը կը գնէ:

“Սակայն կ'ըսուի թէ Հայք եւ Փոխւգայիք Արեւելքէն եկած ըլլան եւ Հնդեւրոպական գաղթող ազգաց Փոքրուն Ասիս մէջ մասցած նշխարքն ըլլան: Բայց եթէ լաւ քննենք, հակառակը կը տեսնուի: Եթէ հայ ազգը Հնդեւրոպական գերդաստանէն կը համարուի, իրեն լեզուին պատճառաւան է, որ մանաւանդ բայերու ընդունեանց մէջ կարեւու հնդիկ-եւրոպական բնիկ յատակիթներու ժառանգած է, այսպէս տառայաւելումն եւ կատարեալը. նաեւ բառմէերըն որչափ ալ օտար տարբներով գրեթէ ևեղդուած ըլլայ՝ շատ մեծ քանակութեամբ պահած է բնիկ ժառանգութենքն: Սակայն եւ այնպէս Հայերէնը նցյն գերդաստանին ամենէն աւելի այսպէս բարպարած քայլերէն է. ճայնական դրութիւնն ազգին իրեն հետ բերած արեւելքան-եւրոպական յատկութեանց եւ այն արտասութեան՝ որ փոքրասիական անդրէսածին ազգաց յատուկ կ'ենթարուի՝ զարմանալի խառնուրդ մը կը ցոյցնէ, եւ արդեամբք ալ նոյն արտասութիւնը կը տեսնուի հարաւային-կաւկասնան անդրէսածիններու քով. — ամէն հայ

¹ Die alten Thraker, eine ethnologische Untersuchung, von Wilhelm Thomaschek. I. Wien 1893 (Sitzungsberichte der k. Akademie der Wissenschaften. Phil.-hist. Classe. CXXVIII 1-93, IV, pp. 1-130.)


² Տես Հայոց. Ա. 1892, թ. 5, էջ 146.

բառ կարելի է նյոյ դիւրոթեամբ վրացի այրու-
բնիքով Նշանակել: Յայտնապէս կը տեսնուի որ
Հայք՝ երբ Փաքը-Ասիոյ հրտասային կողմէրէն
քայլ առ քայլ դէպ ի արեւելք կը դիմէին պյու
տար ազդաց լիզուեն շատ բան առած են եւ
վերջապէս ալարոտեան հողի վրայ Հարաւային-
կակասեան բնիկներու արտասանական արա-
մագրութիւնը ընդունած: Լեզուական այս կերպ-
պարունափոխութեան ընթացակից եղած է նաև
մարմանակազմական տաղոյ կերպարանափոխու-
թիւնը, որ կամաց կամաց Հարաւային անեսք
մ'առած է: Սրդէն Հնդեւրոպականաց նախա-
տից կերպարանքն ի սկզբանէ խառն էր, սակայն
Հայոց թուխ եւ առհասարակ կարձագանդ
նախատապյն Փաքուն Ասիոյ բնիկներու կերպա-
րանաց հետ պյուպէս սերու Համաձայնութիւնն
եւ Հաւասարութիւնը կրնայ մեկնուիլ միայն
անով, որ երկու տարերեք երկար ատեն շատ
սաստիկ կերպով խառնուած են: Հայ գաղթա-
կանութեան ընթացքն մերձաւորապէս հետեւ-
եալ կերպով կրնանք որոշչել: Բոսպորէն սկսա-
յուն գաղթադաշտապայլ յառաջնալ պափազդ ոնա-
կան հովտակողմբէն դէպ ի արեւելք մինչեւ
Հայութ (= Հայ, «Ալշ», եւ անկէ յետագայ
ժամանակի ներա տան՝ Արմենական («Հիման-
տաշը Հայականաց») աշխելով՝ լիւկոս կամ
Գայլ գետոյ յերկայնութիւն ճգուու հովիտը
մոսած, եւ անկէ Յատարայի կրմանցքն յա-
ռաջացած մինչեւ Եփրատայ վերին բաղուկն եւ
վերջապէս Ալարոտեանց Այրարատայ գաշտա-
վայրը: Հայոց այս ալարոտեան աշխարհն եւ
մու բարձրագաւառը մինչեւ Վանայ ծով
բռնելը Քրիստոսէ մինչեւ իրը և գար յառաջ
ըլլարու եւ. վասն զի մինչեւ այս ժամանակ սե-
պագրութիւնք Հայական անուանակոչութիւնն մը
չեն յիշեր: ԸստՀանրապէս խօսելով՝ պատմա-
կան աղքերը այս գրաւումը չեն աւանդեր. եւ
կերեւայ թէ կիմմերեանց եւ Շակերոս արշա-
անաց փոթորկիները մոռցոցած են այս կարեւոր
դէպքը. սակայն սեմաբան ազգաբանական տար-
տակը ու առանց իրաւանց Ցաքեթեան Թոք-
քոսը կից կը գնեն Ոգուերի եւ Ազբանազի հետ:
Հայկացնեան (հականուօն) տիրախալք յընթացս
ժամանակաց բոլորովն ճռլած են իրենց հետ
ալարոտեան ժողովրդեան տարերը, բայց իրենք
ալ նախատափ եւ լեզուի նկատմամբ սաստիկ
աղդեցութիւն կրած են անօնցմէ:

Խաչ Հայոց ցեղակից Փոխագայոց նկատմամբ, օրոնց վրայ յետոյ բռն գրութեան մէջ այ երկար խօսած է, — այսպէս կը շարունակէ:

„**նաեւ** Փախէց ացիք Հնդկերոպական ժողովուրդ
մը նկատելու ենք, որ Հեմուսէն հարաւ եղած
գողմբերէն ելած՝ անցած է Հելլեսպոնտոսը եւ
Հայոց իշնակը — Ձերեւս զանոնիք յարեւելը
քայլութելու տակիկելով — նախ Անդրաբիոսի գե-
տականդամները քրացեւ եւ իետոյ կիսաբորբածեւ-
անաւա արեւելեան եւ Հարավային Հովհանները՝
մինիկներու մէջ Ձերեւս նաեւ կրտտէ ինքնեմն
փոխիւգական գաղթականութիւն առած է. եւ
սիցն ըսելու ենք նաեւ Ելլադայի արեւելեան
եղագական այլաւայլ ջրահաստ (alluvial) մասանց
եւ Խորչից համար: Այս գաղթականը՝ որ իրենց
Հերոսութիւնը եւ Ստրիմննի կողմանց Հայերէնքերէն
հակ տեղեակ ըլլալով երկրագործութեան եւ
մետաղագործութեան՝ տեսակ մը բարձրագոյն
քաղաքակիրթութեան հասած էին, ոոր Հայրե-
նական մէջ մինչ պաճարարցնեն եւ Հորագործ-
իեր եղան եւ սպանդարամետասական (orgiasticique)
մասանդարաման մշակուներ, եւ նոր տեսակ մտա-
ծութիւններ մը սաեւելեցին: Բայց ինքնիւցու դա-
րուց հետպահեակ թուլանալով՝ իրենց առաջ-
նորդող դեր կրոնիցոցին եւ օսար ազդեցու-
թեանց ենթարկուեցան, իրենց լեզուն որ կամաց
կամաց տեղի տուաւ յունարէնին, աղաւաղեալ
մացարդներ պահած էր մինչեւ Հռոմայիցու ցիստերաց
ժամանակ: Ցիստակուած բառերէն
եւ արձանագրութիւններէն հետեւցոցին լե-
զուաբանն որ փոխէց արէն արեւելեան-երրո-
պական խմբն կը պատկանի, ինչպիսի է եւ
նախնական հայերէնը. արդէն ձնց աշքին զար-
կած էր փոխէց արէն եւ Հայերէնի նմանու-

Ներածութենէս ետքը կ'անցնի հեղինակն
այս ազգափամբին ամէն մէկ ցեղին վլայ խօսիլ,
անոնք բռնած դիմուն ու ըստած տեղափոխութիւնն
ի սկզբանէ մինչեւ պատմութիւնէ անհետա-
նալը եւ նոր սերունդ մը թողողն է: Եյս չորս
մասի բաժնուած քննութեան առաջինն պայունա-
կան գարգանեան ազդացեղը կը քննէ, եր-
կորդդը՝ փուլգական միւսիական (փուլգակիք
կամ բոլիք), Միւլգանացիք, Կրեստուացիք,
Ոդուանաւոք, Բեստանիք, Ակինչիք, Սոյը, Ախտիսիա-
ցիք, Պայտացիք եւ եւ, և երրորդը՝ եւրոպական-
թրական, Տարասյինն (Տրերացիք, Տրալլացիք,
Դիացիք, Ոդիսւացիք եւ եւ) եւ հիւսիսային կամ
գեծական գականացիւածն (Գեծք, Դաշիա-
ցիք, Բեստացիք եւ եւ): Հորրորդ մասը նուիրուած
է այս ցեղիրուն քաղաքակիթութեան աստիճանը
քննելու, ուր կը հետազոտուին իրենց կըսնական



պաշտամունքն, մարմնից կազմութիւնն, մարմնը լուսած ածելու տվյալութիւնն, զգեստն ու զէնք, բնակարան, մառնդ եւ ըմբկելք, խաղեր, երաժշտութիւն, գիր, ամուսնութեան եւ թաղանան սովորոյթք, պրեեաց զոհ եւն: Ասով կը փակի քննութիւնն՝ որ ինչպէս ըստիք, առաջնն էւն է միայն. երկրորդը՝ պիտի խօսի այս ցեղերուն զըցցներուն եւ լեզուն վրայ:

թէեւ Հայք այս ցեղագրութեան մէջ
ուղղակի գործ չունին, սակայն՝ որոյիշետեւ իրենց
ալ նյոյ ազգամիբն կը պատկանին՝ չէ մոռցած
Տեղնակը շատ տեղ լինել զանոնք համեմա-
տելով միւսներուն հետ: Աւելորդ չէ քանի մը
համա անիշտատիկ չժողովր հոս:

Խօսելով Աղովանաներու (‘Օծօմանու’ վրա կը յիշէ (էջ 40) թէ ‘Առանափա’ (‘Օծօմանու’ անուամբ գտատո մը կը գտնենք Փոքրուն Ասից Հեռաւոր արեւելքնան խորքը՝ Փոքրուն Հայոց մէջ (Սարքաբար, ՓԱ, էջ 28) — ձայնական այնպիսի համաձայնամեթիւն մ’որ չի կնար դիմուատածական ըլլալ: Ֆերերս փոքրական շեղերուն առջեւէն՝ որոնք անցան բապարոն, Հայոց ետեւէն երդալալ՝ յառաջացած ըլլաց Ոդումնաներուն ձեռնարկուն խումբ մ’որ իւր անուամբ կնեցց Անտիոքանիւն մէկ գաւառուն . . . եւ կամ թէ Ոդումնանը արշաւակից եղած էին Տրեբներուն եւ Տրաղղեանց, բայց կիմերեանց արշաւանաց ժամանակ քըուեցան գէւզ ի արեւելքի այս խորքը: — Անտերուն անուան ստուգաբանութեան ժամանակ (էջ 44) կ’ըսէ թէ կարելի է որ փափարէն ունիւն ունիւն (դարբին) բառէ մ’ըլլայ, ինչու (յուն. չենցւեն) արմատէն, վասն զի է ձայնի ի փոխուիլը կը տեսնուի պյուր ալ, եւ կը համեմատէ հայ. մին եւ յուն. չենցւէն զենէն (պարապ): — Աւելի յարած կ’երթայ Պայտացու (Պատ՛ու) վրայ խօսած ժամանակ (էջ 45). ‘Կառելի չէ ճանչնալ, կ’ըսէ, թէ այս Պայտացիք փոխաւական էին թէ թրակական: Դամաօմ է որ Արմէնք իրենք զիրենք հայ կը կոչեն, զըր Փր. Միւլէր սանակիրտերէն թալ, զէնդ. թալի (‘սէր’) բառերուն հետ կը համեմատէ, հայերէնին մէջ բայսարման մ’ալ կայ հայ (Կոյ-Ել), որ կը նագի սանի թալ անուուն մը եւ յետոց թի արմատէն. բա արմատը կը նշանակէ առնուլ, ստոսալ ուտել (պատօնա): արածել (pa-sco): պահպանել (ասնեկ. թէ): Կայլը դրիւել (արաբարէնին, թի անցեալը բայց, բառուն): Արդ թերեւս Պատ՛ու ազդին անուուն նշանակին արմատէ մըն է, եւ այս առեն կը նշանակէ թէ ըլլան երեւելիք, նշանաւորու:

Ընդարձակ կը խօսի Ցրաբացւոց վրայ
(էջ 53 եւն), որ ազգն էր գլխաւորաբար, որ
Քրիստոս Ը գար յառաջ դիմեց Հելլեսպոնտոս,
եւ երկար ժամանակ բնակելով հնա՞ անցաւ
Փոքր Ասիա, եւ տափառվայ ըրաւ առաջին
դաղթականները: Այս կիմներացիք — Փոքրուն
Ասից ազգերը եւ Սեմանկանը ընդհանրապէս
կիմներց կ'առաւանեն Հիսուսային ազգերը —
մասն Փոքրիս, եւ իննեց մեծ մասն անցաւ
նաեւ Հաղիս գետը եւ Հաստատութեան վեցնուայ
կողմերը: (Հերուտ. Դ, 12): Իրենց խմբերն որ
աւելի դեպ ի արելու դիմեցին Հանակիցացան
Տաշերուն, որոնց երկեւեան աշխարհնեն ար-
շաւած էին ի Մատա: Կ'երեւայ թէ այս ազգաց-
արշաւանքներն էին որ ստիպեցին Խրիստի եւ
Գայլ գետոց քաղ ցայնվայր նատող Հայերը
յառաջանալ գաղտաղապայտ դեպ ի եփրատայ
վերին բաղուկի եւ յշրասի: Հայոց եւ Վացուոց
սահմանակորդան մէջ Գիլիու Տրայե աշխարհ
մը կը յիշէ (Հմմ. Արքանու Տրիդրէս), այսինքն
սասորուան Թրփակէմի աշխարհը՝ կտեսիս գե-
տին վրայ, որ Տփղիս հարաւակողմն կուր կը
թափի: Հայերէն գրութեանց մէջ այս սեղ
Թքէլ անուն ազգ մը կը յիշուի: Սակայն ծա-
նրակշռութիւն չենք զներ Ստորաբոթի այն ըսածին
թէ Հայոց սահմանակորդը կը գտնուին “Թրա-
կացի, գլխահասաներ կամ Տարապարա եւն: Կիմներացիք՝ որ Փոքր Ասիան վերիվայր յեղա-
շացիցին վերջանանասուն ընկճանաց Միտաւտէ
Դ. էն (իրբ 600 Ն. Ք.): Նաեւ այս ազգին Տրաքը
անուան մէկութեան մէջ կը յիշէ Հեղիսակը
(էջ 66) որ Երանէն յառաջ կու դայ, և թէ
այս վերջնա ինչպէս թրակերէն թայ, Հայ-
երէն հայ, թաթէն ։ Իւթե՛ (այսինքն պա-
հապան, հովիւ) ձեւէն, ուստի արփակն արմա-
տէն սանսկր. ուն, զենտ. նոր (պահպանէլ,
սնուցանել), որուն կը վերաբերի նաեւ Հայերէն
եւ, որ այսէւս կազմուած էն ինչպէս զենդ. թերայա
(մնդատու, մնունդ), ։ Նշն էշին վրայ
խօսելով Ցրաղղեանց Հայրենի Բալուրոց քաղա-
քին վրայ կ'ըսէ. Թէ ինչ սերտ կապ ունէր
թրակերէնը Հայերէնի հետ, կը տեսնուի ասկէ,
որ Յօնօսրոս սանուն ամենէն լաւ կը մեկնուի
Հայերէն Բուր (կըր. շըրան) եւ Բլուր (բոլըշի
բարձունք, տալուս) սաներով, որով եթէ, եթօ

(աւոր, բարձրանալ այսուով) արմատէն են: Այսախան ալ կը բաւէք ցողցնենու որ ինչ ընթացից մէջ կը աշարժի հեղափակին ցնոն-թիւնը: Գրութիւնն ինչպէս կը վկայէ հեղինա-կին անունն իսկ՝ պոռած է ամենան հեղափակութ:

այսպիսի լուսթեամբ տեղեկութեանց եւ հիմնականութեամբ հետազօտելի կնճռեալ խնդրոց, որ արժանի է ամէն բանասիրի ուշադրութեան։ Հայերը կը նկատէ Հեղինակը թրափեան ազգերուն ամենահիմն գաղղթեականներէն, որ պարագան կը մենի նաև այն երեւոյժն՝ մէ Հայոց մանաւանդ՝ անդին կարծ ձեռք բռնըօլին նման է Փոքրն Ասից բնիներու գանաձանեւին։ Յայտնի է որ Հայք շատ երկար ժամանակ բնակած են այն բնիներու մէջ եւ իստանուելով իրենց հետ ձուլած սպառած (տես նաև էջ 116.)

Աւելորդ է ըսել թէ այսպիսի բազմա-
խնդիր գրոթեան մէջ կրնան վլճենի կէտեր
գտնուոի եւ սիաներ ալ: Կորանշան կը հնչէ
օրինակի բարաք (**էլ ՀՀ**) այս որ բնիկ-մերա-
կափան Խարստին անոնքը, զզ կը յիշէ Հերո-
խնասու, կը համեմատէ Տայերէն Խոռոչուն
("սարաւն", Նշանակութեամբ) բոլորպին և
դարս Հայերէնի ձեւին մէջ գտնուած բար-
պութեան մը հետ են:

Անշուշտ ենք որ յաջորդ մասին մէջ ար պիտի չընունայ Տեղիսակրնակն Հայերն եւ իրենց զըցցներն ու լեզուն համեմատել միւս ազգաց կցաց Տես:

E. B. S.



ՀԱՅԿԱԿԱՆ ԱԹԵԱՏՈՒՐՈՒԹԻՒՆՑ ՖԻԲՐԵՐ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

b.

Ներսիսի Լամբրոնացւոյ Ճնշդէկութիւնն ի վերայ
մահուան կայսեր Փրադէքրիկոսի Ա:*

|| 'իւնակնի պետոթեան արքունի մասեն-
առաքարանին հայերէն ձեռադրաց հաւաքածոյից
թիւ 9 ձեռապիրն խաչակրաց պատմոթեան
նախատիմք շատ մը տեղեկոթեանց հետ կը բո-
վանդապէտ նաև ի Կերպիս Լամբրինացոյ Խամա-
ռա առ տեղեկոթիւն մը Փրեկերիս Ծիկամօրուսիք
(Barbarossa) մահուան վրայ, ինչպէս նաև անոր
իսուսանն նկատմամբ իշխանից լւսու իշխանութ-
պատիւս։ Այս տեղեկոթիւնն պէտք է որ
առջեւն ունեցած ըլլաց Զամշեան իր Հայոց
Պատմոթեանը յօրինելու ժամանակ (տպ. Ա-
նաւու. 1784-86) վան զի ներկան Լամբրի-
նացոյ գոռաթեաններէն բրած քանի մը բանանք
(Հար. Գ, էջ 145, 158) սոն պոտ տեղեկոթեան

բանի մը տեղերուս հետքաւ առ բառ կը նյոյնանանա -
զէտերան Պերլինի Գիտութեանց ազըունիք Ճե-
մարանին Գրութեանց մէջ (Abhandlungen der
königlichen Akademie der Wissenschaften zu
Berlin, 1860, p. 150) դրան է գերմաներէն
թարգմանութեամբ այն ամէնն՝ ինչ որ Զամէկան
յիշեալ տեղը (էջ 158) Պարպարոսայի մահուան
Նկատմանը Հարատէ ըստ վիյութեան Լամբրի-
ացալյուն և Սակայն որչափ դիմեմ՝ այս յիշատակ-
ութիւն ոչ բնակաւած է եւ ոչ ուրիշ լիզուն թարգ-
մանութեամբ մը Հրատարակուած է իբրև ամբող-
ջական գործքը : Միջնին դարս պատմութեան քննչաց
համար հետազոտութեան զորք չըլլալով, յա-
տիւ ամելիոր կը դնեմ ըստ կարել-լցոյն բառա-
կան թարգմանութեան մը :

“Պատմական յիշատակաբան սրբոյն Ներսիսի
Լամբրոնացւոյ ։ Ի թուին Հայոց ՈՒ՞ՉՔՐ. է էն
Գրիգոր Եպիսկոպոս ի Հայրաբատէն Հռոմայ Լու-
սա առ աւա կամֆոլուս ու Բրունո Գրիգորոսին ։ Ի թ է ի ամանէ
առաքելած եւ երեր զատատախանի Նամակի
Տեառն մերը եւ զգիր կարգաց Նեկեղեցւ Հռո-
մայեցի գրով ։ Եւ երբ տուր մեր ի քաղաքն
Տարուն յամենան Հոկտեմբերի ։ Եւ ընկառակ
կամֆոլուսն սուրբ զատատախան Պալեոնն եւ
զիսդիր ի լուսմ պատեց իւրոյ գոհացա զատա-
ծոյ ։ Եւ ետ վաճակ հայրապետին եւ զգիր կար-
գաց եկեղեցւ յիմ Նուտառութիւնն Յարդմաննել՝
զոր յեղանցնեցի ի հայ քարեւա միայն Երեւանի
քանան քերթողական արթեստի առանց յաւե-
լուածոյ եւ Երևանին ։ Խօս յետ այս ի թուին
ՈՒ՞ՉՔՐ. ըստ մեղաց մերց առաւ սուրբ քաղաք

* Մինահենի այս ճնապարհն վայր մանրամասն տեղեկութիւն տուուձ է՝ Ծնապէնսաւել այսիշատակարանն արգոլինին դազ ՄԱՆէ՛ց. Գրգորիոս Գ. Գավակինարանն առաջ այսպէս ճնապարհ առողջութ մատան նադարանին ի Սրբաւէս: Վիճանա, 1892, էջ 24—25:, Հստ այս զինքն մնից յիշատականն անագործ մինչ՝ այսպէս մինչ միայն անագործ լուսաբրդ լրաց է: Ժ. Թ.

** Ջրկութեն ան ճնապարհն լուսաբրդ լրաց անակուած է և փի Ի, պանակն որ ՈՂԴ (\rightarrow 1815) եւ ՈՂ. (\rightarrow 1817) տարիներու նշանակուած են: Հստ այս մնկն նկու ի այսուհետ ճնապարհութիւնը:

1. Գրաբեկան մէջ զանուած քանի մը մէիս տե-
զերուն համար կա սորվող երկու հոյ ուսանողաց՝ գէւրդ
Առանձին և Սարգիս Սովորեանի կարծիքն հարցուած
եմ, որոնց տաւած կայտական աղղիկութեանց համար
շնորհակալ ըլլալ պարագան եմ:

2 Ապրիլի 1174 թ. ք. — (Հայոց համար Արքայի կողմէ և թագավորութեան բարձրացումը)

* Nenses von Lampron's Bericht über den Tod Kaiser Friedrich's I., aus dem Arm. übersetzt von Dr. F. Vetter; Historisches Jahrbuch 1881, pp. 288—291.